

ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ

Ա. ԺՆՈՒՆԴԻ ԵՒ ԱՍՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՄԱՍԻՆ

Վերջերս մեզի հասած յօդուած մը⁽¹⁾ բռուրովին նոր լոյս կը սփռէ անցեալ դարու վերջերուն հրատարակուած եւ իբրեւ կատկածելի մոռացութեան մասնուած շաք մը գրութիւններու վրայ, զոր Գայուսաւ Տէր Մկրտչեան հրատարակած էր «Արարատ» ամսագրին մէջ, «Վկասութիւնք վասն Մընընդեան Քրիստոսի եւ Մկրտութեան տաւնելի միում առուր ի Յունուարի վեց»⁽²⁾ խորագրով։

Պոլանտիստա վրդ.ին յօդուածը գըլուած է Յուստինիանոս կայսեր Երուսաղէմի քրիստոնեաններուն զրկած նամակի մասին, թե լուսորդը համար որ Տեառնընդառաջը տօնեն Փետրուար 2-ին, որ Դեկտեմբեր 25-էն քառասուն օրեր ետք կ'իյնայ փոխանակ Փետրուարի 14-ին, որ Յունուար 6-էն քառասուն օրեր ետք կու զայ: Յօդուածը կը հրատարակի Յուստինիանոսի նամակին լատիներէն թարգմանութիւնը, քանի որ նամակը պահուած է միայն վրացական թարդմանութեամբ, վրացերէն երկու ձեռապիրներու մէջ⁽³⁾ եւ կը պատկանի գրութիւննե-

րու Հաւաքածոյի մը, տեսակ մը թղթածրար, պատրաստուած Վրացական Եկեղեցւոյ կողմէ՝ պաշտպանելու համար Մնունդը Դեկանները 25-ին տօնելու տեսակէտը։

Վրացական այս թղթածրարին զիմաց, դ. Տէր Մկրտչեանի հրատարակած «Վկասութիւնքը կը ստանայ նոր իմաստ մը եւ արժէք մը. Հայոց պատասխանն է ան Վրացիներուն եւ անոնց խոզպակով Յոյներուն, պաշտպանելու համար Հայց. Եկեղեցոյ աւանդութիւնը: Երկու թղթածրարներու մէկտեղումը մասնաւոր վաւերականութեամբ մը կը լուսաւորէ մասնաւանդ Հայիկական Հաւաքածոյին մէջբերած Գրիգոր Արծրուանաց նպիսիկոպոսի Երուսաղէմէն զրման Թուղթը, զոր Գ. ԶարբՀանէլեանի նման մոլուանդ Միիթթարեան մը պարապէտ անվաւեր Հոչակած էր։

Հին վէճ մը նորոգել չէ երբեք ներկայ յօդուածին նպատակը, ոչ ալ պատմականը ընկէլ արեւելեան եւ արեւմտեան զուգընթաց աւանդութիւններուն, որոնց համաճայն Քըրիստոսի Ս. Մնունդը կը տօնուի Դեկտեմբեր 25-ին Քրիստոնէական Եկեղեցւոյ մէծ մասին մէջ, մինչդեռ Հայց. Եկեղեցին կը մնայ կառչած Յունուար 6-ի թուականին: Մեր մատղրութիւնն է նոր Հրատարակութիւններու լոյսին տակ անգամ մը եւս նայել Հոյկական աւանդութեան և զայն պաշտպանող մէր Եկեղեցւոյ Հայրերու տեսակէտին։

Պատմական յայտնի իրողութիւն է թէ չին Եկեղեցին Յունուար 6-ին կը տօնէր Աստուածայայտնութեան տօնը, յիշատակեյու համար մինչենոյն ատեն Յիսուսի Մնունդը և

(1) ANALECTA BOLLANDIANA, tome 86, fasc. 3-4. Joseph Van Der Straeten, "La lettre de l'Empereur Justinien sur l'Annonciation et le Noël en 561," (page 351).

(2) «Արարատ», 1896, էջ 4 և էջ 49-52:

(3) Թիֆլիսի թ. Ա. 19 և Ա. 95 ձաւընտիքներու մէջ, թ. եւ ֆ. Խարեկէն: նամակը հրատարակած են Կիլիկիոյ և Ապուլացի գիտմականները 1905-ին, 1944-ին և 1946-ին: Վերդիքն է Monumenta Hagiographica Georgica, Pars prima, t. 2 (Tiflis, 1946) էջ 67-71: Միւսնորք վրացերէն են:

Մկրտութիւնը, իսկ Հռոմի Եկեղեցին եւ առաջա՞ Յունաց Եկեղեցին, Դ. Դարուն, փոխիշին այս հին տանդութիւնը եւ Ս. Մընունդը անջատելով Մկրտութենէն՝ ուսան տօնել Դեկտեմբեր 25-ին:

Մինչեւ այսօր տրուած պլաստոր արդարացումը այս փոփոխութեան կ'ենթադրէ թէ Հռոմի Եկեղեցին եւ անոր Հետեւելով՝ Անտոքի, Պոլսայ եւ աւելի ուշ՝ Աղեքասան գրիոյ Աթոռուները, բաժնուեցան Աստուածայայանութիւնը Յուն. 6-ին տօնելու սովորութենէն բրովիստեսեւ Յիսուսի Ծնունդի տօնակատարութեամբ ծածկել եւ մոռցնել ուղեցին Հեթանոսութեան մէջ ժողովրականացած տօները, ինչպէս սաթուրնալական (saturnalia) ուրախութիւնները կամ մրցակից եւ վասնաւոր Մետրայականութեան հիմնադիր Մետրայի ծնունդի տօնը և կամ Հռոմիչական արեւապաշտութեան մէջ պատուած Արեւի ծննդեան տօնը, որոնք բոլորն ալ կը կատարուէին Դեկտեմբեր 25-ին, կամ անէլ մի քանի օրեր տառձ: Հին եւ նոր Հեղինակներ իրաւածեր կը պնդեն ի. Դարու Հեղինակ Գողմաս Երուսաղմացիի Հետ թէ՝ նմանութիւնները բազմաթիւ էին Յիսուսի Ծննդեան եւ Դեկտ. 25-ին կատարուող Արեւի Ծննդեան (Անյալթ Արեւի Մըննդեան) տօներուն միջեւ եւ անոր Համար Արեւմտեան Եկեղեցւոյ Հայրերը մին ժողովնել ուղեցին միւսով: Ամէն ատրի նոր արեւին նուրբուած ժողովրական երգեկն ալ կը փառարանէին անոր «կուսական» ծնունդը կապոյն երկինքն, անոր «արզարութեան լոյս»ը, որ կ'աճի եւ կը վանէ խտարը... Որոշ տեղեր կը յիշուի նոյնիսկ մասնուկներուն նուէքներ առլու սովորութիւնը, կապուած նոյն տօնին Հետ:

Երբ 353-ին Հռոմի մէջ Հաստատուեցան Դեկտեմբեր 25-ը իրեւ տօն Յիսուսի Ս. Մընդեան, չատ Հաւանական է որ թէ՝ Հռոմի Հայրապետին եւ թէ՝ անոր Հետեւողութեամբ՝ Անախոքի եւ միւս Պատրիարքութիւններու մէջ, Եկեղեցւոյ Հայրերը ուղած են Հեթանոսական ընդունուած սովորութիւններուն տալ քրիստոնէական իմաստ մը, նիւթական արեւը դաղաքարացնելով կամ Մետրան փոխակերպելով, մոռցնելու Հա-

մար տօնակատարութիւններուն Հեթանուական ծավումը:

Սակայն հարցը երևացածին շափ պարզ չէ, եթէ զբանք զայն առարկութիւններուն մնամէջէն, որոնք յարուցուեցան Դեկտեմբերի 25-ին դէմ, և որոնք պահուած են մեր Նկղեցական դրականութեան մէջ:

Իրականին մէջ մերժուածը Դեկտ. 25-ի թուականը չէ՝ այնքան, որքան խախտումը քրիստոնէական ամրողջ Եկեղեցւոյ Հին աւանդութեան, որ Յունուար 6-ի Աստուածայաբանութեան տօնին մէջ կը միհացնէր Քրիստոսի յայտնութիւնը իր մարմական ծնունդով հովիւներուն եւ մոգերուն, միւս յայտնութեան Հետ իրեւ «Որդի Աստուածոյ», իր մկրտութեան օրը: Մերժուածը զատորոցում էր երկու յայտնութիւններուն, զոր Արեւելեան Եկեղեցիներ մէկնելցնէն լրբեւ Նեստորականութիւն, իրեւ Յիսուսի երկու բնութիւններուն անջատումը եւ մասնաւանդ իրեւ արտայայտութիւն Քաղկեդոնականութեան, նոյնիսկ Քաղկեդոնին առաջ:

Ս. Մընդեգը Աստուածայայտնութենէն անջատելու եւ տասներկու օրեր՝ Դեկտ. 25-էն առաջ տօնելու զաղափարին դէմ եղած առարկութիւններուն ազբիւրն էր Երուսաւոյնը եւ Երուսաղմէմի մէջ է որ շարունակուեցաւ Հին աւանդութիւնը առ նուազն մինչեւ 561, ոչ թէ Հայոց այլ Ս. Քաղաքի բուրու Եկեղեցիներուն մէջ: Խոկ Հայոց Եկեղեցին պահեց զայն մինչեւ այսօր:

Հնդիմուռթիւնը շարունակուեցաւ հիմնապէս աստուածականական մէծ վէճերու ըջանակին մէջ: Վերեւ ակնարկուած յօդուածը այս իրողութեան փաստն է որ կը բերէ Հարատարակութեամբը վրացական երկու ձեռադիմներու մէջ պահուած նամակի մը, զոր Յուստինիանոս կայսր զրկած է Երուսաղմէմի Մակար և Պատրիարքին, 561-ին:

1896-ին, Գալուստ Տէր Մկրտչեան «Արարատ»ին մէջ Հրատարակած էր վկայութիւններու շարք մը Յոյն եւ Հայ Եկեղեցւոյ Հայրերէն, «Վկայութիւնք վասն Ծննդեան Քրիստոսի եւ Մկրտութեան տաւնել ի միում աւուր ի Յունուար վեցն»: Վկայութիւն-

ներուն մէջ ամենին ուշագրաւն էր Դուիսի ժուկին մասնակցած Գրիգոր Արծրունեաց նպիսկապսին Թուղթը, զրուած երուսա- ղէմչն, նոյն Հարցի մասին։ Գ. Զարրհանէլ- եան պարզապէս անվաւեր հոչակած էր Ար- ծրունեաց Նպիսկոպոսին այս Թուղթը, ո- րովհետեւ չէր համապատասխաներ կաթո- լիկեան այս եեսակէտին թէ Հայերը Քաղ- կեդոնականութեան դէմ պայքարի սկսան շառ ուշ, կ. Դարուն, մինչեւն Արծրունեաց նպուին թուղթը գրուած պէտք է ըլլայ 554- էն ետք, երբ ինք եւս, Դուիսի ժողովին մէջ յատակ դիրք բռնեց ընդէմ «Ժողովոյն Քաղկեդոնի»⁽⁴⁾։ Յուստինիանոսի նամակին յայտնութեամբ անապարհելորէն կը փաս- տրէի այժմ այս ի իրողութիւնը թէ Գրիգոր նպուի նամակը հարազատ արտայայտու- թիւնն է Երուսալէմի Եկեղեցւոյ գիրքաւո- րումին ի նպաստ Ս. Ծնունդը եւ Մկրտու- թիւնը միասին Յունուար 6-ին տօնելու հին աւանդութեան, ընդէմ կայսերական տօն- ջարկին՝ Ս. Ծնունդը տօնելու անջատօրէն Դեկտ. 25-ին։ Գրիգոր Նպիսկոպոսի վկա- յութիւնը թէ «Դարձեալ ի Հայրապետու- թեան Տեառն Մակարա, ի նոյն թագաւորէն եկն սաստիկ հրաման մահու ի քաղաքն Երու- սալէմ, թէ ոչ կատարիցն զուան Տեառն- ընդառաջին ըստ Ծննդեանն և ոչ ըստ յայտ- նութեանն...» փաստուած է այժմ Յուս- տինիանոսի նամակով, որ կ'առաջարկէ եւ կը պարտադրէ Երուսալէմի Եկեղեցիին Տեառնընդառաջը տօնել Փետրուարի 2-ին, Դեկտ. 25-էն քառասուն օրեր ետք և ո՛չ թէ Փետրուար 14-ին, Յունուար 6-էն քառա- սուն օրեր ետք։

Խչակէս առ Հասարակ Քաղկեդոնական պայքարի թղթածրար մը պատրաստուած էր Հայ Եկեղեցւոյ Հայրեռուն կողմէ, ծանօթ «Գիրք թղթոց անունով, այնպէս ալ փոքր թղթածրար մըն է Տէր Մկրտչեանի հրա- տարակածը, որ կը պարունակէ առ Հասա- րակ կարճ մէջմերումներ նախ Եկեղեցւոյ Հեղինակաւոր Հայրերէն եւ ապա՝ Հայ աղ- բերներէ։ Մէջբերուած հատուածներուն

(4) Ալգապատում, Ա. էջ 540։

մէծ մասը անծանօթ աղբիւրներէ կու գան- սակայն ոեւէ պատճառ չունինք կասկածե- լու անոնց մաւերականութեան մասին։ Յիշ- ուած անուններն են. Կղեմէս (Աղեքսանդր- ացի), Մակար Երուսալէմացի, Եղիշան- նէս Երուսալէմացի, Նեքտառ Հոմեմայ, Գր- իգոր Աստուածարան, Ս. Բարսեղ, Հիպո- լիտ Եպիսկոպոս, Մերերիխանոս Եպիսկոպոս, Մելիտոն Եպիսկոպոս, Կիպրիանոս Եպիս- կոպոս, Մարութայ Նըմբատայ Եպիսկոպոս, «ի Հարցաքննութեանց Ասորց փարգապե- տաց», եւ վերջապէս «ի Կարնոյ Կանոնաց, որ եղաւ Հրամանաւ Յուստինիանոսի»։ Ա- պա իը Հետեւի գրութիւն մը, «Վասն Արտի- մոնի», որուն Հեղինակը անյայտ է։ Յաջորդ վկայութիւնները բերուած են Հայկական աղբիւրներէ։

1. «Ի թղթոյն Գրիգորի Արծրունեաց ե- պիսկոպոսի զոր զրեաց յերուսալէմայ ի Հայք».

2. «Յովհաննէսի Հայոց Կաթողիկոսի».

3. «Կոմիտաս Հայոց Կաթողիկոսն ասէ».

4. «Ի Հաւատոյ թղթոյն Ստեփանոսի Միւնեաց եպիսկոպոսի, զոր զրեաց պա- տասխանի թղթոյն Անտիոքյ Պատրիար- քին».

5. «Անանուն գրութիւն մը Նեստորի պա- տասխանող «Արօնաւոր»ի մը անունով».

6. «Անանիայի Հայոց Վարդապետի» (Եփրակացի)։

7. «Ի Հաւատոյ թղթին Ներսէսի վերջ- նոյ Հայոց Կաթողիկոսի որ առ Մանել թա- գաւորն Յունաց».

Այժմ, Van der Straeten-ի յօդուածէն եւ անոր տուն տուող վրացական Հրատարակու- թիւններէն ետք, յատակ է որ Հայկական թղթածրարը ի նպաստ Յունուար 6-ին, պա- տասխանն է կէտ առ կէտ վրացական թղթ- ածրարի մը ի նպաստ Դեկտ. 25-ին, ուր կը գտնուի Յուստինիանոսի նամակը։ Հայկական թղթածրարին մէջ Հաւաք- ուած թղթոր վկայութիւնները երեք տեսակ- ներու կը բաժնուին։

ա. Առաջինը կը Հիմնուի Ծնունդ և Մը- կրտութիւն միասին տօնելու աւանդութեան

Հին րլլալու հանգամանքին վրայ, պահպանողական ողիով:

Ք - Երկորորդը՝ տոմարական փաստաբակութիւններու վրայ կ'ուզէ հիմնել Յունակարար վեցը:

Յունատինիանոս կայսեր նամակը, հետեւ ևլով Յովհան Ուսկեմբանի եւ առ հասարակ Դեկտ. 25-ը պաշտպանողներու փաստաբակութիւններուն, տոմարական հաջիներուն հիմ կ'առնէ Զաքարիայի Աւետումը, քանի որ Մարիսմի աւետումը տեղի ունեցաւ ասկէ վեց տմիսներ ետք. «Եւ այս վեց ամիսն է նորա որ ամուլն կոչեցնալ էր»: Ուրեմն չորս թուականները Յովհաննէս Մկրտչի յդացման, Աւետումին, Յիսուսի Ծննդեան եւ Տեառնընդապաջին իրարու կը յաջորդեն, երկրորդիր առաջինին վրայ վեց ամիս՝ տարբերութիւնմը, Ծնունդը Աւետումէն ինը ամիսներ ետք եւ Տեառնընդապաջը Ծնունդին քառասուն օրեր ետք:

Տոմարական փաստարկութիւններու կողմնակիցները, ինչպէս Ասանիա Շիրակացին, կ'առարկեն թէ Զաքարիա տաճարին մէջ առելքը ունեցաւ երբ «մտանէր Քահանայապետն ի սրբութիւն սրբութեանցըն մի անդամ ի տարւոչն», ուրիշ խօսքով «աւր քաւութեան» կոչուած տօնին, որ «Ժ թշրին ամսոյ է, որ է կ. երարդ ամիս»: Յոյներ կը պնդէն թէ «յորում աւուր պատկանձեցաւ Զաքարիա, ի նմին աւուր յդացաւ կինն նորա», այսինքն հրէական քեօմ դիրուր»ին, որմէ վեց ամիսներ ետք, այսինքն ժարտ 25-ին տեղի ունեցաւ Աւետումը եւ հետեւարար ինը ամիս ետքն այ, Դեկտ. 25-ին՝ Ծնունդը: Հայեր կ'առարկեն թէ Զաքարիա տուն վերադարձաւ տաղաւարահարաց տօնին ետք միայն, քանի իբ տունը Երուսաղէմ չէր եւ Երուսաղէմ եկող մը չէր վերադարձար տօնելէ առաջ տաղաւարահարաց տօնը, որ 12 օրեր ետքն էր քաւութեան օրէն եւ հետեւարար անէլէ վեց ամիսներ ետք տեղի ունեցող Աւետումը կը Հանդիպի Մարտի 6-ին, սիս Ծնունդը՝ Յունուար 6-ին: Սաեւանոս Միւնեցին հերելով Հայոց գէմ Լզած այս ամրաստանութիւնը թէ Աւետման տան չունինք, կ'ուտ. «Որպէս զնունդն եւ

դՄկրտութիւնն ի միում աւուր տաւնեմք, նոյնպէս եւ զյարութիւնն եւ զաւետիսն... եւ արդ՝ այն հրէշտակն, որ յազրիլի զն դաւետիսն ետ կուսին, նոյն զարձեալ զաւետիսն յարութեանն ետ կանանցն իւղարերից»:

Գեղեցիկ յարմարեցումներ են այս րոլոր, սակայն օգէն կախուած փաստարկութիւններ կը մնան, որովհետեւ կ'ենթադրեն թէ Զաքարիան, Յովհաննէս Մկրտչիչ Հայուր, այդ տարուան քահանայապետն էր, քանի որ այդ օր քահանայապետին առանձնանշորհումն էր սրբութիւն սրբոց ժողով ժողովական Պատուածքը նորաձեռութեան մը դէմ, որուն մէջ նեստորականութեան հաս մը կը զդային:

Գ - Երրորդ եւ ամենէն հիմնական փաստարկութիւնը ընդդէմ Դեկտ. 25-ին աստածարանական է: Աւանդապահական եւ տոմարական թեր ու դէմ խօսքեցը փորձեր են հմենաբարելու Արեներեան Նկեղեցիներու դաւանաբանական կեցուածքը նորաձեռութեան մը դէմ, որուն մէջ նեստորականութեան հաս մը կը զդային:

Հայկական թղթածրարին մէջ «Հիպողիսայ Եպիսկոպոսի վերագրուած Հատուածը հարց կը գնէ յոտակ կերպով. «Զի երկու բնութիւնն եւ երկու որդիս խսառվածեցան, եւ այնու երկու տան բաժանեցին, որք անենազանգէ էին: Խակ Նկեղեցի հաւատացելոց ի միւսն աւուր տանէ զոտան Մենեցան եւ Մկրտութեանն»:

Իսկ «Վասն Արտիմոնի» մակագրուած Հատուածը կ'ըսէ. «Եւ բաժանի զմի Քրիստոս յերկուս բնութիւնն եւ յերկուս որդիս, և կարգեաց երկուս տանն ըստ երկուց որդւոցն. ի հե գեկանեմբերի կարդի զնունդն ի սրբոյ կուսին, եւ զննեալն սոսկ մարդ անէ, եւ ի Զ. ն յունուարի կարդի զնկրտութիւնն եւ զայն բանին Հօր ասաց, եւ բաժանեաց զիստուած բանն յիւր միացեալ եւ յաստուածացեալ մարմնոյն»:

Կոմիսար Կաթողիկոսի յերագրուած Հատուածը կ'աւելցնէ. «Քանզի մէք զերուապաշմին ընդունմք, որպէս եւ դուք զերնալին եւ զիստիմոնին...»:

Պարզ եւ յոտակ է այժմ Յունատինիանոսի նամակէն եւ վրացական ու Հայկական թրղ-

թածրաբներէն, թէ Աստուածայայտնութեան հնաւանդ տօնը, մեծ փառքով տօնուած քրիստոնէական Եկեղեցիներուն մէջ, կրուեցաւ Հոռոմի Լիպերիոս Պապին կողմէ 353-ին, Ծնունդը՝ Դեկտ. 25-ին և Մկրտութիւնը՝ Յունուար 6-ին, թէ մինչեւ Յուստինիանոս, Զ Գար, նոյնիսկ մինչեւ Կոմիտաս Կաթողիկոս եւ տակաւին մինչեւ Ներսէս Շնորհալի, Հայ եւ Յոյն Եկեղեցիներուն միջեւ շարունակուող Քաղկեդոնական պայքարի Հարազատ արտայարութիւնն է ան, փոխադրուած տօնացոյցէն ներս, պաշտպանելու համար Աստուածայայտնութեան տօնին մէջ՝ Հայց. Եկեղեցւոյ Եփեսոսեան տեսակէտը՝ ընդէւմ Արեւմուտքի «Նեստորականութեան», թէ Երուպալիքն էր ընդգիմութեան կեղդրոնը այս նորաձևութեան զէմ, թէ այդ ընդգիմութիւնը զաւանարանական գրգավատանառներ ունէր արմատապէս եւ թէ տոմմարական Հաշիւնը ի նպաստ այս կամ այն տեսակէտին փորձեր էին Հակա-Քաղկեդոնականներու դաւանական կեցուածքին բերելու յաւելիալ փաստեր:

Հայց. Եկեղեցին կոմիտաս Կաթողիկոս սի նման յարսարարելով թէ «մեք դերուսազէմին ընդումիք», կը պահէր Եկեղեցւոյ Եփեսոսեան Հասկացողութիւնը եւ միացը-

նելով Ծնունդի ու Մկրտութեան տօները, անզամ մը եւս փարած կը մնար Մարմնացաւալ Բանին միութեան զազափարին, որով ի մարմնի եւ ի բանի յայտնութիւնները կը յարգէր իբրեւ մի Աստուծոյ յայտնութիւն. իսկ Հին այս աւանդութեան հետ պահեցին նաեւ ասղիմական այն միւս աւանդութիւնը որ Դեկտեմբերի 25-ին կը տօնէ Դաւիթ «աստուածահայր» մարգարէին եւ Յակոբ «տեառնեղարյաց» առաքեալի տօնը: Անանիա Եփեսկացին հետ մենք եւս կրնանք կրկնել. «Յայլ քաղաքս Հետեւեցան Արտիմոնի եւ Հայք միայն զտան յառաջին կարգին. եւ ի ի Եկտեմբերի Դաւիթի եւ Յակոբայ տօնեմք»:

Կ'արժէ աւելի մօտէն նայիլ եւ իր իրական արժէքով զնահատել Աստուածայայտնութեան տօնի Հայկական Հասկացողութիւնը պաշտպանելու համար հաւաքուած այս թղթածրարը, քրիստոնէական գրականութենէն եւ Հայ մատենագրութենէն մէջ բերուած փաստերէն վերբերելու համար Հայկական տօնացոյցին, տոմարին եւ դաւանաբանական դիրքաւորումին հետ կապուած Հին աւանդութիւնները, որոնցմով կազմուած է մեր Եկեղեցւոյ իւրայատուկ նկարապէրը:

ՃԱՀԷ ԵՊԻՍԿՈՊՈՍ

